

ՀՆԱՒՕՍՈՒԹԻՒՆ

Ջրնեղեղի փրայ հին դիցապաշտ ազգաց առանկ
դարիւնները :

ՀՆԱՒՕՍՈՒԹԻՒՆԸ մեզիկը սորվեցը
նէ որ հին աստեւի ընդհանրապէս ամէն
երևելի հեթանոս ազգերը իրենց մէջ
հնուց ջրհեղեղի աւանդութիւն մը ու
նէին իբրև ամենաստոյգ իրմը սեպուած :
Մտարակոյս մէկալ ուրիշ ազգերն ալ
այս աւանդութիւնն ունէին , բայց պատ
մութիւնը , մանաւանդ թէ ըսեմ ժա
մանակը զլացած է մեզի : Մյս ամէն
ազգաց պատմութեանցը յարմար թէ
պէտ և աս աւանդութիւնն ալ բազմա
պատիկ ու այլ և այլ կերպարանք և դի
ցապաշտութեան գաղափարներ առած
էր , բայց ՚ի վերայ այսր ամենայնի ա
տնք մեծ ու ներքին վերաբերութիւն
ունին իրարու հետ , և անխաբելի վկայ
մըն են Սուրբ Գրոց պատմած ջրհե
ղեղին ստուգութեանը :

Վաղդէացոց քրմերուն ամենէն
հնագոյն սրբազան գրքերը (թէպէտ
ստոյգ չգիտցուիր թէ ո՞ր ժամանակի
են ,) ընդհանրական ջրհեղեղին վրայ
յիշատակուի կ'ընէին , որուն պարագա
ները շատ նման էին Սուրբ Գրոց պատ
մածին : Արտոս քաղդէացին մեծին Մ
ղէքսանդրի ժամանակակիցը՝ իր ազգին
աւանդութիւնները պրած է իր Պատ
մութեան մէջ . ուսկից կ'առնուն ուրիշ
պատմիչք ալ , զորոնք կը յիշէ Նա
սեբիոս իր յամանակագրութեանը
մէջ . ինչպէս Մղէքսանդր Քաղմավիպին
այս մէկ հատուածը . “ Ի վախճանել
ասէ , Ստիարտեայ՝ նորին որդւոյ Վսի
սութրայ թագաւորել շարս ժը . և առ
նովաւ լինել մեծի ջրհեղեղին : Արոջն ,
ասէ , նմա ՚ի քուն յայտնել , զոր հայրն
անուանեն Մրամաղգայ , և այլք՝ ժամա
նակ , ՚ի հնգետասաներորդում դեսիոս
ամեան , որ է մարերի , մարդկան ՚ի
ջրհեղեղէն սատակել . հրաման տալ
զամենայն զառաջինս և զմիջինս և զվեր
ջինս մատենից փորել և գնել յԱրեգ

քաղաքին սիպարացոց : Այս գործել
և ՚ի ներքս մտանել՝ հանդերձ ազգակա
նօք և կարևոր բարեկամօք . համբարել
՚ի ներքս ոռճիկս և ըմպելիս . մուծա
նել և գազանս և թռչունս և չորքոտա
նիս . և ամենայն կազմածուք պատրաստ
լինել ՚ի նաւարկել : Հարցեալ թէ յո
ուրեք արդեօք նաւարկիցէ . պատաս
խանի արարեալ թէ առ դիսն աղօթս
առնել , զի բարիք մարդկան լինիցին :
Այլ չստունգանէր գործել զգործ նաւա
գործութեանն . որոյ երկայնութիւնն էր
հնգետասան վտաւան , և լայնութիւնն
երկու վտաւանք : Հանդերձեալ կազ
մեալ ըստ ամենայնի՝ որպէս և առ
հրաման , զկին և զորդիս և զկարևոր
բարեկամս ՚ի ներքս մուծանել : Ի հա
սանել ջրհեղեղին և վաղվաղակի ցած
նուլ , թռչունս ինչ արձակել Վսիսու
թրայ , և չգտանել ուտել ինչ՝ և ոչ տե
ղի և դադար իջանելոյ . դարձեալ միւս
անգամ առնուլ զնոսա ՚ի նաւն . և յետ
սակաւ ինչ աւուրց դարձեալ արձակել
այլ հաւս . և նոցա ևս միւսանգամ
անդրէն ՚ի նաւն գալ՝ կաւով թաթախ
զմագիլն բերեալ : Այս երրորդ ան
գամ արձակել , և անդրէն միւսան
գամ չգալ ՚ի նաւն : Հայնժամ իմանալ
Վսիսութրայ եթէ յայտնեալ բա
ցեալ է երկիր , քակել զկողմ մի ձե
ղուան նաւին . և տեսանել երթեալ
յեցեալ զնաւն ՚ի լեաուն ինչ : Այլա
նել կնաւ և դստերք միով հանդերձ ,
և ճարտարապետաւ նաւին , և երկիր
պազանել յերկրի . բազին կանգնել , և
զոհ դից մատուցանել . և այնուհետե
չիք յաչաց լինել՝ նոքօք հանդերձ , որք
ընդ նմա ՚ի նաւէն ելանէին : Այլ որք
անդէն ՚ի նաւին մնային , և չելանէին
ընդ Վսիսութրեանց , ելեալ յետոյ
խնդրէին զնա , և յանուանէ շրջէին ,
գոչէին , կոչէին : Վսիսութրայ չերևել
այնուհետե նոցա . բայց ձայն բարբառոյ
յօղոցն եկել՝ պատուէրտայր եթէ պարտ
է նոցա դիւցապաշտս լինել , և եթէ
ինքն վասն դիւցապաշտութեանն եր
թեալ բնակիցէ ՚ի բնակութիւն դիցն .
և կնոջն նորա և դստեր և նաւապետին

ի նոյն պատիւ վայելել : Այլ դուր և պատուէր տալ նոցա՝ երթալ միւսանգամ՝ ի Ռաբիդոն . և թէ այնպէս ինչ հրամանք դիցն իցեն , նոցա երթալ ի սիպարացւոց քաղաքէն փորել հանել զմատեանսն՝ որ ծածկեալ կայցեն անդ , և տալ մարդկան . և եթէ տեղին՝ յորում վայրի ելեալ կային , հայոց աշխարհն է : Այլ նոցա լուեալ զայն ամենայն՝ զոհս դից մատուցանեն . և ի հետիոտս ի Ռաբիդոն գնալ : Այլ ի նաւէն՝ ուր չուգաւ զաղարեաց ի հայս , և ցայժմ սակաւ ինչ մասն ի կորդուացւոց լերինն ի հայոց աշխարհին մնալ նշխար ասեն . և ոմանց բերել բերել ի ծեփածոյ նաւին նաւթոյ՝ ի բժշկութիւն և ի ջնջոց ցւոց ինչ բժժանաց : Այլ նոցա երթալ հասանել ի Ռաբեդոն . փորել ի սիպարացւոց քաղաքին . և զմատեանսն հանել . և բազում քաղաքս շինել , և մեհեանս դից կանգնել , և միւսանգամ զՌաբեդոն նորոգել » : Բաբելոնոս պատմագիրն ալ , որ ժամանակաւ Ռազմավէպէն հին է , և անտարակոյս ասորեստանեայց ու մարաց յիշատակարանները քննած է , ինչպէս որ կ'ըսէ Ալեսքիոս , ամենեւին նման նկարագրութեամբ կրպատմէ նոյն պատմութիւնը . միայն մէկ երկու պղտիկ տարբերութիւններ կան մէջը . ինչպէս կ'ըսէ . « Այլ իբրև Սիսիթրոս զայն ի գլուխ հանեալ վճարեր , մինչդեռ առաջատ ձգեալ նսւարկել ի հայս կամէին , յանկարծակի հասանէին նաւաւարքն յ'ստուծոյ » . բայց Բաբելոնոս շատ համառօտութեամբ կ'անցնի աս պատմութիւնը , մանաւանդ վերջի պարագաները : Այս երկու մատենագիրներուն և Ռիւոտի ըսածին վրայ Այորենացին ասանկ կը խօսի . « Այնպէս և յազագս՝ Այոյ այլով անուամբ վարին և ժամանակօք անբաւիւք . թէպէտ և վասն ջրոյն սաստիուէ և ապականուէ երկրի՝ զոյգ հոգևորացն բարբառին բանից . նոյնգունակ և զթիւ նահապետաց 10 Վսիսութեաւ հանդերձ թուեն » :

1 Եւսեբ . Ժամանակագր . Մասն Ա . էջ 31 :
 2 Անդ . էջ 49 :
 3 Պատմ . Խորեն . Գիրք Ա . Գլ . Դ :

Վաղդէացւոց այդ աւանդութիւնները կարգալէն ետև՝ բնական և ուղիղ դատումնիս թող չտար որ Նննդոց գիրքը քաղդէացւոց սրբազան գրքերէն առնուած օրինակուած սեպէնք . ընդհակառակն պէտք է ըսենք որ աս գրքերը եբրայեցւոց աւանդութիւններովը խառնուած են :

Ագիտացւոց մէջ ալ այս ընդհանուր կարծիքը կար՝ թէ երկրի յեղափոխութիւն մը եղած ըլլայ , և ասիկայ ջրերէն պատճառած է կ'ըսէին : Ինչ որ Պղատոնի խօսքին այս նիւթիս մէջ կրնանք հաւտալ , Սողոն քանի մը եգիպտացի քրմերու հարցընելով իրենց ազգին հնութիւնները՝ անոնք այս մտադրութե արժանի պատասխանը տուին . « յամանակի քանի մը շրջաններէ ետև՝ սաստիկ հեղեղ մը թափեցաւ երկրնքէն ու երկրիս երեսը փոխեց . շատ անգամ մարդկային սեւը սպառեցաւ այլ և այլ կերպերով . ահաւասիկ աս է պատճառն որ մարդկային նոր ցեղը անցած ժամանակներու յիշատակարաններ ու ծանութիւններ չունի » : Այն քրմերուն ըսածին նայելով՝ Ստրանդական կղզին կամ մանաւանդ երկիրը այս ջրհեղեղին ատեն բաժնուեցաւ Վիբիկէէն ու ջրին տակ մտաւ : Սենէս կի՞ Սեստրեմ եգիպտացւոց առաջին թագաւորին ժամանակն ալ ջրհեղեղ մը եղաւ ըստ ասելոյ Սանթթոն մատենագիրն : Այս վկայութեամբ ոմանք ուզեցին հաստատել թէ այս թագաւորիս ատենն եղած ջրհեղեղը նոյն է՝ Այոյ ջրհեղեղին հետ . բայց սակայն անտեղութիւնը յայտնի է բանասիրաց , որովհետև Սեստրեմ՝ Այոյ թոռն էր և աշտարակաշինութենէն ետև գնաց Ագիպտոս . թող որ , ինչպէս շատ հաւանական կ'երևայ , այս ջրհեղեղը ուրիշ բան չէր , բայց եթէ՝ Վեղոս գետին սովորականէն աւելի յորդութիւնը . և ըստ ոմանց այն ճահիճները՝ զոր Սենէս ցամբեցուց . և շինեց իմբէք քաղաքը , զոր իմպէ կը ստուգաբանեն , որ է Ղջաւնի , և Այոյ ազաւնոյն յիշատակաւր դրուած կը սեպեն :

Կան ոմանք ալ եւրոպացի գիտնոց մէջ որ կ'ուզեն հաստատել թէ Պառմէ-
թէոս եգիպտացի եղած ըլլայ ու Լագիպ-
տոսի մէկ գաւառին կառավար, և ի-
րեն ժամանակը կ'ըսեն՝ գրեթէ բոլոր
Լագիպտոս ջրհեղեղով մը ծածկեցաւ :

Լըաբացւոց, պարսից, տաճկաց, մո-
ղղաց ու եթովպացւոց ջրհեղեղին վրայ
ունեցած աւանդութիւնները Սուրբ
Պապըէն առնուած ըլլալուն՝ իրեն ստու-
գութեանը աւելի վկայութիւն մը չեն
տար : Լսորիք ալ իրենց կռապաշտու-
թեանն ատեն կ'ընդունէին որ շատ
հնուց ջրհեղեղ մը եղած է, և Փոխ-
գիոյ Յերապոլիս քաղաքը իրենց անու-
հեաց մէկուն հին տաճարին մէջ խո-
րին անձաւի մը մուտք ցուցնելով՝ կ'ը-
սէին թէ ջրհեղեղին ջրերը անկից յար-
դեր են դուրս : Լպամէա քաղքին դրա-
մոց նշանն ալ էր՝ Լոյ իր տապանոջն ու
աղանեանն, որ ինչուան հիմա ալ կը
գտուին : Ուր թողունք որ Լոյայտապա-
նին հայաստանի Լըարատ լեռան վրայ
հանգչելուն աւանդութիւնը քովի շրջա-
կայ հեթանոս ազգաց մէջ միշտ մնացած
է, և դեռ ինչուան հիմա կը մնայ :

Հնդկաց մատեաններուն նայելով՝
մարդկային առջի ցեղը ջրհեղեղով մը
կորսուած է : Իրենց դիցաբանութեան
մէջ երևելի ջրհեղեղ մը կը յիշուի, որ
Սովիսի պատմածին շատ կը նմանի :
Լոյին տեղ Սաթիավրաթա անունով
մէկը եօթը զոյգ սուրբեր իրեն հետ
մէկտեղ կ'ազատէ : Ուրիշ յիշուած
ջրհեղեղի մը մէջ ալ գլխաւոր անձ
մը կայ՝ որ թէ անուամբը, թէ զլիւն
անցածներովը, և ինչուան նաև իր հօ-
րը անունովն ու գէպքերովը լիովին
զ'Եւեկալիոն կը յիշեցնէ մեզի : Լը այս
է՛ Վալ-Լյունը քաճ մարդը, որ Վրիշնա
անուամբ իրենց աստուածներուն մէկուն
գէմ ելելուն համար՝ հալածուեցաւ,
կ'ըսեն, սրով ու ջրով : Իրեն հայրը, որ
Վարկէս կ'ըսուէր, իր ունեցած ուրիշ
մականուններէն զատ նաև Բրամիէզա
(այսինքն Պառմէթոս) կը կոչուէր :
զոր Տարուտք ըսուած արծիւը սպան-
նած է կ'ըսէ իրենց մէկ ուրիշ սրբազան

գիրքը : — Իսկ Նարոնաց աւանդած
ջրհեղեղը Բերունի ջրհեղեղն է. ասի-
կայ թագաւոր էր Ֆորմոզայի մօտ ե-
ղած կղզւոյ մը, որ շատ անուանի եղած
է իր ճոխութեամբն ու բնակչաց մոլու-
թիւններովը, որոնք յախճապակի շի-
նելով սաստիկ հարստացած էին : Վի-
շերմը երազի մէջ աստուածները իմացու-
ցին իրեն որ կղզին քիչ ատենէն ջրով
պիտի ծածկուի, ուստի երբոր որոշեալ
երկու կուոց արձաններուն վրայ կարմիր
բիծ մը տեսնելու ըլլայ՝ իր ընտանեացը
հետ մէկտեղ նաև մանէ ու այն կործա-
նելու տեղերէն հեռու փախչի : Բե-
րուն երբոր լսեց ասիկայ, ժողովեց իր
ժողովուրդը, ու անոնց պատմելով աս-
տուածներուն իրեն ցուցուցած տեսիլ-
քը՝ յորդորեց որ զղջան . բայց անոնք
ծաղը ըրին զինքը, ու մէկը ինչուան
յանդգնեցաւ գնաց հետևեալ գիշերը
այն արձաններուն վրայ մէյմէկ կար-
միր բիծ դրաւ : Լըրիորդ օրը Բերուն
նաև կը մտնէ ընտանեօքը հանդերձ, ու
ջրհեղեղ մը կու գայ բոլոր կղզին,
բնակիչներն ալ մէկտեղ կ'ընկղմէ : Չի-
ները կը տեսնեն որ իրենց ծովեզրը հա-
սաւ այդ սրբազան տապանն որ կը բե-
րէր զ'Բերուն, և ՚ի պատիւ իրեն տօն
մը կը հաստատեն, որ ինչուան հիմա
ալ ամէն տարի կը կատարուի նոյն աչ-
խարհքին հարաւային գաւառներուն
մէջ . անոնցմէ օրինակ առած՝ ճաբո-
նացիք ալ նոյն հանդեսը կ'ընեն :

Լըրեւելի է Չինաց մէջ Լաոյի ժամա-
նակն եղած ջրհեղեղը, զորն որ կ'ա-
ւանդէ իրենց ամենէն աւելի վաւերա-
կան գիրքը, որ Չիու-Վինկ կ'ըսուի :
Լյս գիրքը իրենց աշխարհքին պատ-
մութիւնը Լաոյէն կը սկսի, և կ'ըսէ
թէ Լաոյ շատ աշխատեցաւ ջրերը
պարպելու, որոնք ինչուան երկինք բարձ-
րացած ըլլալով, ամենէն մեծ լեռնե-
րուն գագաթները, բոլոր պղտիկ բլուր-
ներն ու դաշտերը ծածկած էին, որով
ամենեւին մշակութիւն ու անցուդարձ
չէր ըլլար :

Լսերիկայւոց աւանդութիւնները թէ
պէտ և սպանիացւոց հոն երթալէն քա

նի մը դար առաջ հազիւ կ'ելլան , բայց 'ի վերայ այսր ամենայնի իրենց խորհրդատառ գրուածներուն մէջ ջրհեղեղի մը հետք կարծես թէ կը գտնուի . և ինչպէս հաւանական կ'երևայ , իրենք ալ հնդկաց , քաղղէացուց ու յունաց պէս 'Նոյ կամ 'Դեւկալիոն մը ունին :

Ինչուան խորին Բժիշկէի մէջ Պոտնուի բնակիչները ջրհեղեղի աւանդութիւն կը պահեն , կ'երևայ թէ հնուց 'ի վեր . և հիմայ իրենց երկրին անունն ալ կը ստուգաբանեն Պերնոս , այսինքն Լեան 'Նոյի :

Պանք հիմայ Յունաց աւանդութիւններուն : Ի մէնքն ալ գիտեն Յունաց առասպելները Ովգիւգեայ ու 'Դեւկալիոնի վրայ . ասոնց ժամանակը թէպէտ աւորու է , բայց Ովգիւգեայ ջրհեղեղին երբ ըլլալուն յիշատակաց մէկը գրեթէ ամենեկին նոյն կու գայ 'Նոյայ ջրհեղեղին ժամանակին հետ . որով կ'իմացուի թէ աղբիւրը մէկ է , որ է 'Նոյինը , ու ժամանակաւ քիչ շատ փոփոխութիւն առած է : Եւ յիրաւի Սարրոն Ովգիւգեայ ջրհեղեղը , զորն որ ինքը առաջին Լեւիտէր կը կոչէ , 1600 տարի առաջ կը դնէ առաջին սղիմսիադէն , և ասանկով Վրիստոսէ 2376 տարի առաջ կ'ըլլայ . իսկ արդ 'Նոյայ ջրհեղեղը ըստ երբայական բնագրին Վրիստոսէ 2349 տարի առաջ կ'իյնայ , ապա ուրեմն աս երկուքին տարբերութիւն միայն 27 տարուան միջոցի վրայ է : Իսկ 'Դեւկալիոնի վրայ Յունաց քերթողներուն պատմածներուն միտ դնելու որ ըլլանք , կը տեսնենք որ ջրհեղեղի ահաւոր դէպքին աւանդութիւն մըն են՝ 'Դեւկալիոնի ժամանակին վրայ յարմարցուցած , զինքը իրենց ազգին նահապետը

1 Իսկ աս երկու ջրհեղեղներուն ուրիշ յիշատակուած թուականները ասոնք են . ամանք 'Նոյի . նը Վրիստոսէ 2344 տարի առաջ կը դնեն , այլք ալ 3308 տարի . կան ուրիշներ ալ որ այլ և այլ ժամանակներ կը դնեն . բայց մեր յիշատակածները աւելի ճշմարտանման ու արժանահաստ են : Իսկ Ովգիւգեայ ջրհեղեղը այնպէս մը կ'երևայ թէ Վրիստոսէ 1832 տարի առաջ կ'իյնայ : Նմանապէս 'Դեւկալիոնին ալ հաւանական է որ Վրիստոսէ 1620 տարի առաջ ըլլայ :

սեպելով . և իրեն պատմութիւնը կը շփոթէին բոլոր մէկալնոր սկսած ազգաց նահապետներուն պատմութեանը հետ : Պարծեալ ամենայն 'Յոյն ժողովուրդները ընդհանրական ջրհեղեղին աւանդութիւնը քիչ շատ պահած ըլլալով իրենց առանձին առանձին հանդիպածներն ալ մէկտեղ կը բերէին ու պատմութիւն մը կը ձևացնէին . ետքէն ժամանակ անցնելով այս ամէն ջրհեղեղները ժամանակագրութե վրայ որ ուզեցին առնել , տեսնելով իւրաքանչիւրին թուականացը անստուգութիւն , կարծեցին թէ այլ և այլ ժամանակ պատահած բաներ ըլլան : Աստի ինչպէս որ 'Յոյնք 'Դեւկալիոնեան ջրհեղեղ մը ունէին , զ'Դեւկալիոն իրենց նախահայրը սեպելուն համար , այսպէս ալ Մոտիկէի առջի բնակիչները Ովգիւգեան ջրհեղեղ մը ունէին , որովհետեւ իրենց պատմութիւնը Ովգիւգեայէն կը սկսէր : Երկադիոյ պեղասպանք ալ կը յիշատակէին ջրհեղեղ մը , որն որ կ'ըսէին զ'Վարդանոս Ալլեւսպոնտոս փախ չելու ստիպեց : Երանապէս Սամոզրակէ կղզին ալ , ան կղզիներէն մէկը , որոնց մէջ ամենէն հին ժամանակներէ 'ի վեր որոշ պաշտամունք մը , քրմեր ու իրարու հետ կապակցեալ աւանդութիւններ կային , ջրհեղեղ մը ունէր որ իրենց մէջ առաջինը կը սեպուէր , և Սոսպորոնի ու Ալլեւսպոնտոսի պատուէն առաջ եկած : Բայց այս աւանդութիւններէն մէկն ալ չկար՝ որ այդ ջրհեղեղները շատ հին ժամանակի սեպէր , ու ասոնց ժամանակն ու դէպքերը լուծէր : — Իսկ Հոովմայեցուց գալով կը տեսնենք որ իրենք Յունաց առասպելաբանութիւններն առած են :

Ինչուան հիմա ըսածներնէս բնականապէս կը հետևի որ այս մեծ յեղափոխութիւնը չենք կրնար ուրանալ . Սոլսէսին պատմածին աստուածային ստուգութիւն մէկդի ալ ձգելով , յայտնի կը տեսնենք որ ջրհեղեղին ամենէն հին , ամենէն խելացի , ու հետևաբար ամենէն աւելի հաւանական պատմութիւնն որ ունինք՝ Նանդոց գրքին պատմածն է :

Խօսքերնիս կնքելէն առաջ՝ անհրա-
ժեշտ պարտքով մը պէտք էր որ մեր ազ-
գին ջրհեղեղին յիշատակին վերաբե-
րեալունեցած սուլորու թիւնները յիշա-
տակէինք . բայց Լ՛ազմավիպիս մէջ ու-

րիչ անգամ տեղն ՚ի տեղը դրուած ըլ-
լալուն՝ , հոս բաւական կը սեպենք քեր-
թողական նկարագրու թեամբ մը ըն-
թերցողաց սիրան ու եռանդը արծար-
ծելու աս ազգային հանդիսիս .

Փող հարէք , յաբեթոստեանք , տօնախումբել ըզ՛՛ արդավառ .
()ն զըսկիզըն ինձ ըզտօնին վիպեա , () ուսայդ ասքանազեան ,
Ի՛ւ նաւասարդ գարնայնոյն նախնին կոչումն առեալ ամիս :
Եւ աստափայտին , յոր ծովածուփ յոյս աշխարհի ապաւինեալ ,
Տիպ՝ի յաւերժ յիշատակ զըստորոտովք () ասեաց ծերոյն
Օ արդարէր ամի ամի , վառ ՚ի գոհար առեալ վարդից :
Պար ըզնովաւ յօրինէին դըստերք չըքնաղք Լ՛յրարատայ ,
Ոսկեփայլ գանգուրք վարսից զուսովք նոցին գեղածրփեալ .
Կոցին ՚ի նուագըս բամբուանց մանկտին քաջազըն զուգակցէր ,
Յօղ ըզլաստիւն ուրուատիպ , ցօղ զիրերօք սրսկեալ ալեաց :
Եւ ծերունեացըն ճառ արկեալ՝ թողանցն ըզվէսըն պատմէին ,
Ի՛բր երկնից բացեալ սահանք , ծածկեալ երկրի հեղեղասառտ ,
Շունչ յերեսաց երկրէ լեալ ըսպառըսպուռ համայնաջինջ .
Եւ երկրորդ հայր աշխարհի իբրը պահեալ անդ կենդանի ,
Եւ համայնից ընդ նրմին շընչաւորաց զարմ՛ւ զաւակ
Ի գլուխ արևորին հիւրընկալեալ Լ՛յրարատայ .
Երկիցս անդուստ աղանին իբր արձակեալ դէտ ՚ի ստորև ,
Եւ անդէն շըղաբերին դարձ յերկրորդումն աւետաւոր :
Օ այսոսիկ ծերունեացն ընդ մեծ աղէտըն վիպելով ,
Եւ զպարելոցն էջս ՚ի յերկիր ՚ի վերըստին անմարդաբնակ ,
Հայպ ՚ի ճախր ընդ եթեր ըզվարուժանս արձակէին :
Լ՛յլ աւանդ , դարք մոռացկոտք ըզկիթերեանն առին ՚ի վրէպ
Յալեաց ՚ի վեր երևեալ , և ձիւնափայլ զոյգս աղանոյ
Կրմն ՚ի կառսըն կոնքեղէայս օդաթ ըրուիչըս լըծեցին ,
Վարդիւք ըզնա շուրջ վառեալ , վարդս ՚ի բագին նորին ձօնեալ :
Դու ապա մոլորելոցն ՚ի զրահեղեղ պաշտամունս՝ հայր ,
Դու զվարդենիսն Լ՛յրարատայ սըրբեցեր Տեառն անդրէն ՚ի նուէր ,
Բզճաճանչ ՚ի նոսա զթաբօրական յեռեալ լուսոյն :
Փող հարէք , ասքանազեանք , տօնախումբել ըզ՛՛ արդավառ .
Վարդըս քաղեցէք , և վարդաստանըս տընկեցէք՝ :

1 հ" . Ա . էջ 230 :
2 Վրուրի Որմզանայ Բուրաստանացն . Գիրք Ա . 291-320 :

